

\*\*

## Աղնուափայլ

Տիկին Եւփիմէ Մւետիսևան (Անայիս)

Խոր հրճուանք ապդեց ինձ Զեր Յորեւեանին  
աւետիրը: Դուք որ զիտցաք ամենէն հաւատաւոր  
ու նրարուեստ քրմուհիներէն մէկը մնալ մեր  
զրականութեան ատրուշանին, Դուք որ օրինակելի  
նուիրումով մը զիտցաք ծառայել մեր մշակոյթին,  
տալով անոր ինչ որ կը բխէր Զեր հոգիին ընդերք-  
ներէն, կատարելապէս արժանի էք այն մեծարան-  
քին, զոր արտայայտելու համար Զեր շուրջը բո-  
լորուելու բարերազդութիւնը ունին այսօր զրչ  
տաղանդաւոր եղայրներ ու քոյրեր:

Թոյլ տուէք, որ յայտնեմ թէ իրը հայրենա-  
կից մանաւանդ՝ կրկին է իմ տւրախութիւնս:  
Ակն «անտունի»ներու նուիրական մեր հայրենիքը  
ինչպէս անցւալին մէջ, ներկայիս ալ կը պարծէ

իր տաղանդաւոր մտաւորականներու հոյլով, որ  
կը գարդարէ Սփիւռքի գրական երկնակամարը:  
Դուք կը պատկանիք լուսաշող այդ աստեղահոյ-  
լին:

Մեր բնագաւառի թախծոս երկնքին ու անց-  
եակ կեանքին ծնունդ պանդուխտի ու կարօտի եր-  
գերուն սրտառուչ հանգիտութիւնը ինչպէս, նոյն-  
պէս բանաստեղծական այդ միջավայրի գլուխու-  
ջուրերուն, հոգեջօշափ սիւքերուն և սաղարթնե-  
րու մէջ անոնց յօրինած մեղեդիներուն արձա-  
գանդը կայ Զեր ինքնատիպ տաղերուն և արձակ  
քնարերգութեանը մէջ:

Անոն բերկըութեամբ կը փութամ չնորհա-  
ւորել Զեր Յորեւեանը ու խնդրել որ ընդունիք  
կրտսեր գրչեղբօր մը սրտադին բարեմաղթութիւն-  
ները Զեր արեւշատութեան համար:

Սիրաջերմ զգացումներով

Կ. Պոլիս

Թ. Ա.ԶԱՏԵԱՆ

## ՀՈՂԸ

Խոլ նախիրների ոտքի տակ ընկած  
Դաշտերից մի բուռ հող բերեցի տուն,  
Որ ծաղիկ ցանեմ ու քեզ, իմ սիրած,  
Ծաղիկներ բերեմ եւ ձըմբան ցըրտում:

Բայց քեզ մոռացած՝ մըտախոհ մի պահ՝  
Հայեացքս մէխուեց այն մի բուռ հողին,  
Ու տեսայ՝ ելան այն հողի վըրայ՝  
Ինչպէս սեւ միբաժ՝ խըմբեր դիւային,  
Հապճեպով ելած՝ ձիեր թամբեցին,  
Բազմամբոխ՝ հապած դէնքեր ու զըրահ,  
Ու մառ զիշերով չեշտ արշաւեցին  
Աստղային անշիծ իմ երկրի վըրայ,  
Բախեցին նըրա խաղաղ բերդերին...  
Բայց լուռ բերդերից քաջեր խոյացան,  
Զարկուեցին անզուսպ այն հորդաներին,  
Հըմձելով իրենց արտերի նըման,

Եւ հորդաները ջարդուեցին ցըրուած  
Այն անբիծ երկրի դաշտերի մէջ լուռ,  
Եւ մեռան այսպէս՝ անյայտ, մոռացուած;  
Շողի դէմ ելած, հող դառան մի բուռ...

Ու նայում եմ դեռ այն մի բուռ հողին՝  
Մեր խաղաղ երկրի դաշտերից բերուած,  
Որ փոշին տեսնեմ մեր հին սոսիի՝  
Մեր նըմոյզների ոտքի տակ ընկած...

ԿՄՈՒԻԻ ԴԱՇՏԻ Մէջ

Կըոռուի դաշտի մէջ ընկայ վիրաւոր,  
Թըւաց մի ազջիկ խոնարհուեց վըրաս,  
Եւ ապաքինուեց ասես վէրքը խոր.  
Երբ բացեց կապոյտ աչքերը վըրաս,  
Թըւաց թէ բացուեց հեռուամ հեռաւոր  
իմ Հայաստանի երկինքը վըրաս...

Երեւան

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ